

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԹՈՒՅԻ ՄԱՌԻ ԱԹՄԱԾԵԱՆ

Բարեկամներէ՞ս մին, ինքն ալ բանաստեղծ, փափաքեցաւ որ «Սիոն»-ի էջերէն, որուն իր թանկագին աշխատակցութիւնը բերաւ յորճախ Տիկ. Մատի Աթմաճեանը, բաժնեկից ըլլամ բանաստեղծուհիի նկատմամբ իր ունեցած հիասուսուցիչներն ։

Նոր մը չէ Մատի Աթմաճեանը ։ Երեսունէջ աւելի տարիներու յաստակաւորի մը գործին տաջնէն ենք և այս պարզական պիտի բաւէր որ մասնաւոր կարեւորութեամբ մօտենայինք իր հինգ հատորներէ բաղկացած գործին ։ Գողգոթայի Շուշաններ, Աստղաբազաբ, Յաւիտեմնական Ուղիներ, Գաղթաշխարհի Երգեր, Ոսկի Գեղօն, որոնք իր հոգիէն ծորող կաթիլներ են, մանանայի մը չաղցրութեամբ ։

Իր ստեղծագործութեան մէջ քերթողուհին անցած է անշուշտ գրական որոշ յեղաշրջումներէ, երեսասարդական տպաւորութիւններէ մինչև հասունութիւնը, սակայն պահած է իր հոգիին բարեխառնութիւնը ։ Երեսուն տարիներու ընդմէջէն թաւալող այս հատորները կը պահեն զգացումի և ոճի հասարակաց նկարագիր մը, որ թերութիւն մը ըլլալէ աւելի բան մըն է, անով յատկանշելու բանաստեղծուհիի սկզբնական բխումը մշտնջենաւորող խանդը, որ իր հոգիի կրակէն կարմրած թելով մը կը լուսաւորէ իր բոլոր քերթուածները ։

Եթէ յետպատերազմեան Սփիւռքի մեր քերթողութիւնը երեսն ուղեք, կրնանք ըսել թէ ան ղլխաւոր երկու ուղղութիւններ ունեցաւ ։ Միջին Արևելքի բանաստեղծներ և Փարիզեան դպրոցը, եթէ մեծ չի հնչեր բառը ։ Չենք յիշեր Ամերիկեան և յետպատերազմեան Պոլիսը, որոնք համեմատաբար մնացին գունաթափ, առանց յաւելումի ։ Միջին Արևելքի քերթողները հաւատարիմ մընացին համաշխարհային առաջին պատերազմէն առաջ իրագործուած մեր գրական աւանդութեան ։ Փարիզի դրողները փորձեցին ժամանակին ու միջազգային հետ ըլլալ և առանց մեծ նուաճումներու ։ Մատի Աթմաճեանը հակառակ Ֆրանսայի մը ըլլալուն, առաջին ուղղութեան հետեող մը եղաւ ։

Հոս պէտք է շեշտել թէ մեր օրերու Սփիւռքի գրականութիւնը ուշագրաւ է իր միութեան պահպանումով ։ Ոչ մին յետպատերազմեան մեր գրողներէն զետեղելի է իր միջազգային և ժամանակին մէջ ։ Համաշխարհային գոյգ աղէտները և անոնց անդրադարձը ինչպէս Արևմտեան մեծ երկիրներու, այնպէս ալ մեր մէջ իրենց բաժինը ունեցան անշուշտ ։ Մենք մեր առաջին մեծ աղէտին դժուարինք հարիւրաւոր տարիներու մտայնութիւն մը, հետևաբար Սփիւռքի մէջ տակաւին չունինք հոգեյասակը երբեմնի մեր ժողովուրդին, նոյն հիւսքով, բարեխառնութեամբ և առանգութիւններով Սփիւռքի մէջ նոր կազմուած գաղութները, հակառակ իրենց ծաւալին և տարրողութեան, դեռ չեն գտած բիրեղացման անհրաժեշտ նկարագիրը, ծնունդ կարենալ տալու իմացական գործունէութեան ։ Սրտառուչ է ջանքը, բայց նուազ իանդամառող իրագործումը ։

Գրականութիւնը, ինչպէս բոլոր արուեստները, ունին իրենց արտա-
 քին և ներքին պայմանները: Առաջինը՝ աւելի արտարկայական բնոյթով և երկ-
 րորդը՝ ենթակայական: Գրաւէտը ծնունդ է ժամանակի մը, բայց ժամա-
 նակը չէ զայն ծնողը: Գալով իր ընկերային Հանդամանքին, անիկա որսոն
 ինքզինքին նոյնքան ընկերութեան կը պատկանի: Եթէ սոբողութեամբ ընկե-
 րութեան պատկանի, այս բուրբանուէր զիջումը թոյլ չի տար իրեն որ ան ար-
 ուեստի փլանին բարձրանայ, միւս կողմէն եթէ ուրանայ ընկերութիւնը, նո-
 րէն կը գաղբի արուեստի իրտեան դործերու Հեղինակ ըլլալէ: Ոլորհետեւ եթէ
 պատկանի ինքզինքին, իր ներքին ճշմարտութեան, կը դառնայ վերացական-
 իսկ եթէ պատկանի միայն ժամանակին, այսինքն ընկերութեան, կը մնայ ծան-
 ծաղ: Կայ կեանքի անփոփոխ իրականութիւն մը, և կոյ ժամանակի առօրեան,
 զբազտի պարտքն է զանոնք ներգաշնարել:

Անհատական թէ ընկերային ըլլալու հարցը թեթեւ կշռուելիք խնդիր մը
 չէ: Ստեղծարարծողը մեծ է երբ կրնայ իր իտալները ընկերութեանը ընել,
 լուծելով այս կերպ անձին և ընկերութեան ասերեռոյթ հակամարտութիւնը: Ի
 վերջոյ պէտք չէ մոռնալ որ գրաւէտը ձայնն է իր ժողովուրդին, Հողիէ մը
 բարձրացող և հոգիներուն գացող:

Քննիչը թագմաթիւ բանաստեղծական հատորներ որոնք գրուած են ա-
 ւրտնութեամբ անկեղծութեամբ և ներքին բեղումով, սակայն մեծ մասը անոնց-
 մէջ գուրկ են յատկանշական բնոյթէն, ներքին ձայնէն, վերստեղծումի կրակէն:
 Իրականութիւնը կը մնայ անճշմարտանման, երբ վերստեղծումը չի յաղդիր:
 Գրականութիւնը հոգիի սլացքն է դէպի գեղեցիկը, նման աղօթքին. ան անծա-
 նօթին վրայ նետուած կամուրջն է, կախարդ թառերու Հմայքով, աննիւթական
 ըլլալու աստիճան: Ըստ Անտրէ Ժիտի, «գրականութիւնը գեղեցիկութեան նա-
 խաշղացուած խնայլի մը ենթարկել է իրականութիւնը, կարելի եղածին չա-
 փով»: Նախադասութիւններու և պատկերներու յառաջադասութեամբ մեղի չի
 տանիք կեանքի լոյսին: Շատեր աչք լոյսին կ'երթան բայց քիչեր կը հասնին ա-
 նոր: Անոնք կը խօսին լոյսէն, առանց ճանչնալու յաճախ մտքը: Կը մեկնին
 դադափարներէ, դպրոցամներէ, անոնց վրայ փակցնելով գուրկէն պատկերներ:
 Մտտի Աթմանիան գիտէ իր ներշնչումներն ու զգացումները արուեստի լոյսին
 ցերեկ իրեն յատուկ աքաջայատութեամբ:

Աթմանիանի լեզուն անթերի է: Գեղեցիկ լեզու մը ունենալը գրա-
 վէտ ըլլալ չէ անշուշտ, սակայն լեզու մը կարճակերպով և զայն գրախոսու-
 թեան մեծարժէք դործիք մը ընելը ինքնին գրական աշխատանք է, մանաւանդ
 մեր մէջ, ազգժողովրդի գրականութիւնը լեզուէն ազատագրել: Ի վերջոյ պէտք
 չէ մոռնալ որ լեզուն մարմինն է հոգիին և իբրև շնչ և արտայայտութիւն շատ
 բան կրնայ գրանդել մեր էութենէն: Լեզուն միւս կողմէ ար խմորն է որ իր
 վրայ կը կրէ ժամանակի և մտայնութեանց կնիքը: Բառերը ջիղ և զգայարանք
 ունին և կը ծառային իբրև մարտկոցներ գաղափարներու: Գեղեցիկ է Սփիւռքի
 կարգ մը կեդրոններու մէջ մշակուած լեզուն, օրինակ Փարսիի մէջ գրողներու
 հասանչաւոր և ջղուռ արտայայտութիւնները, բայց ան կը հանդերձ թանձր
 մարմիններ, որոնք քիչ անգամ մերը եղան:

Այսօր թեկ երբ կը բանանք «Յեղին Սիրտը», «Հեթանոս Երգերը», և
 «Հրաշալի Յարութիւնը», հպարտութեամբ և սխրանքով կը մտածենք անոնց՝
 արանք իրենց պատերազմ արագան րուկորներէն ծորեցին այն դաշնակութիւնը,
 ուր ցեղը, ոգին և արուեստը իրարու եկան, իբրև յաղթանակ և վկայութիւն
 մեր արժէքներուն: Երբ ցեղի մը հոգին շանցնիք իր գիբերուն, այդ գիբերը
 հազիւ թէ կը պատկանին իրենց ժողովուրդին: Սփիւռքի գրականութեան լե-

դուն չէ ազճատուած անշուշտ, ընդհակառակն ժամանակակից տիրող մեր մշակոյթներուն հետ չփոխելով իւրացուցած է որոշ ճիւղումներէն և շտապ, սակայն անոնց կարգին նաև հետացած այն դուլէն և միզամածային արարչութիւնէն որ մեր ցեղին է, որ մեր անցեալին է և դարձած այսօր տօ՛ղոյն: Մեծարենց, Վարուճան և Թէքեան ուրիշ բան չըրին եթէ ոչ առնել այդ իսկութիւններէն շեթեր և անոնցմով կախարչած իրենց բառերը ստեղծել այն՝ ինչ որ պիտի մնայ իրենցմէ իրրի կերպարանք և արժէք մեր ցեղին: Տիկ. Մատի Աթմոճեանի քերթուածները հայեցի աւաղանին մէջ ընդունած են իրենց մկրտութիւնը, կրօնելով Հայ Հոգիի միւսոսին դրօշմը: Իր հաւատքը, հետու մշուշէն, ջիղ ունի և էր ոգեկոչումները, անցեալէն թէ սպազայէն, կեանքի մետաղը կը բերեն մեղի, քերուշ սրտի մը թրթուացումներով:

Անձնական և ազգային լարին կեց է ընկերային լարը իր քերթողութեան մէջ, որ կը բխի կեանքի և մարդոց հակադրութիւններէն, յարաբերութիւններէն մեծատունին ու չքաւորին, լուս զանդուածներուն, որոնք կը քայլեն կեանքի մութին և տիղմին մէջէն, կարմիր դրօշ պարզած, քաղցած, լըջուած ու արհամարհուած հալածական հզօրներէն դէպի անձանութիւն ու անստոյգը վազուան:

Միւս կողմէն եսակերտն բանաստեղծուհիի մը հետն ենք, եթէ դէշ չի հնչեր բառը, որ համայնական ապրումներ երգելու պարագային խկ կը մեկնի անձնական զգացումներէն: Իր ոգեկոչումներն ու անբնաճիւղ, քաղցր ու թախծայի, անձնական այս շեշտուած լարն է որ կը հնչեցնեն: Նկուր և ոռմանթիք յոռտեսութեամբ կը նայի կիսներին: Բանաստեղծուհիին սիրտը ճանշցած է կեանքին դառնութիւնը և բնականաբար երազանքին կ'երթայ: Ապրան է պահեր, խորունկ սարսուռներով, ու յետոյ, ամայի Հոգիով, կը մնասէ զանոնք և կը լեցուի անցեալով, ուր լացող դէմքեր կան պաշտելի և սիրովարար:

Հետաքրքրական ուրիշ յատկանիշ մը Տիկ. Մատի Աթմոճեանի դրականութեան մէջ այն՝ որ ո՛չ ընտելանք, ոչ կեանքը, ոչ ալ բնականաբար կամ սէրը աւանձին չեն: Անոնք շատ յաճախ, կը ներկայանան միասին, տիրական ու շեշտուած դիտով մը: Օտարութեան ցաւը և մեկտող սխրլիներու կակիճը խորունկ է իր մէջ: Կեանքի վայելքէն հետու, անոր խորունկ տեսնանք ունի, նախընտրելով պատրանքը իրականութիւնէն: Տո՛ւմիկ ապրումներու խուրց մըն է իր Հոգին: Հալաստանը իրեն համար տիեզերքի սիրուն է, ապրելու իմաստը, տեսելու կամքը: Մայրենի լեզուն, Հայ Եկեղեցին՝ կարօտի մարմնացումը իր սիրտին: Ան ներկայացուցիչն է կարօտախտէ տառապող իր սերունդին: Ընկերութեան սրտցաւ անդամ մը, որուն Հոգին կ'արիւնի աշխարհի ցառով:

Աշխարհը իբրև բանաստեղծ տեսնելու իր կեցուածք անթերի է: Իր քերթուածները լեցուն են անցեալ և ներկայ ղեղումներով, տեսիլներով և փոխաբերութիւններով: Բանաստեղծութիւնը Հոգիին պարն է որուն մէջ մեր իմացական բոյր տուրքերը կը խախտան ներդաշնակ ներշնչումներով: Մատի Աթմոճեան իբրև բանաստեղծ ունի առաքինութիւններ՝ զորս մեր յետպատերազմեան գրողներէն շատ քիչեր ունին: Զգացումներու ղեղում, ինձուումս ոճ և իրեն յատուկ ինքնատպուութիւն: Հակառակ որ մեր դասական մշակոյթին կը յարի, արդիական շեշտ մը կայ իր գրուածներուն մէջ, որ թէ և չի նոյնասնար մեր նորագոյն քերթողութեան նորաստաց նկարագիրներուն, Թօփալեան, Սաբաֆեան և ուրիշներ, բայց մեզի չի նեղեր, թերևս անոր համար որ իր գործին ընդմէջէն երկու մտայնութիւններն ալ զգալի են:

Բանաստեղծութիւնը չենք սահմաներ, վասնզի դժուար է միակարծիք ըլլալ: Սակայն սխալի մէջ չենք, երբ ընդհանուր տեսակաւորման մը պէտքին

առջև նկատի ունենանք ամսնակաճ լարը և հանրային լարը: Եւ այս բաժանումը պարզ մեքենայան համար, վասնզի կը հաւատանք թէ բանաստեղծութիւնը մէկ է, բառին իսկ ստուգարանակաճ, ճնշումով մեզի պարտադրուած: «Ստեղծում» որով բանաստեղծը մինչև քերթուածին գրուելու ժամանակը իր նմանը չունեցող սպրուակ է և արտասայտութիւն: Սփիւռքի մեք քերթողները կը լրացնեն բանաստեղծութեան մէկ պայմանը միայն, անձնական ապրումի պայմանը: Կայ նաև ձևի պայմանը որ նոյնպէս կարևոր է: Մտտի Աթմանճեանի քերթողութիւնը կը լրացնէ նուազագոյն չափով գոյգ այս պայմանները:

Սփիւռքի մեք քերթողներէն Բ. Թօփալեան, մեզի պիտի բերէր էք ներքին տրամութիւնը: Մարաֆեան՝ մերկութիւն, բրտութիւն և սինիզմը: Սակայն այս քիչ մը ջղուտ և կմախքային կերպարանքները շէին բխեք համայնական խորութենէ մը, ոգիէ մը, ցեղէ մը որ դիւցապներգութիւններու նկարագիրն է, այլ կուզային անձնական մտասուեռումներէ, կիրքերէ, աւելի ճիշդ ինքնատիպ բլլալու ճիգէն: Մ. Իշխան՝ կարօտի և կորսուած գեղեցկութիւններու ձրտումը: Մատուկեան՝ Հաղորդ Վարուժանեան պայծառատեսութեան, տաքութեան, բայց Սփիւռքէն մաշած թեւերով և խղճուելու սահմանուած տաղնապով մը ձևի: Վահէ Վահեան՝ խորքի, մտածման, կառուցման լայն շնորհներով: Մտտի Աթմանճեան իր մէջ ունի այս բոլորը, քաղցր ու Հայեցի ընկալութեամբ:

Անշուշտ թէ քարոզի բաժին մը կայ իր քերթուածներուն մէջ, ինչպէս նաև թեթև յոռետեսութիւն մը, որոնք կը բխին սակայն աւելի իր թեւաւոր ըզզացումներէն քան բառեր մտրակող շաշիւնէն: Մեր ամենամեծ դրողներէն շատեր, Վարուժանէն սկսեալ, տուած են իրենց տուրքը այս տիրակալ իշխանին: Սակայն իրական արուեստագէտը վեր է նման բոլոր պայմաններէն: Մտտի Աթմանճեանն ալ կրնայ ըսել Վերլենի հետ. «Իրք գժբարտ եմ, տխուր քերթուածներ կը գրեմ, երբ երջանիկ՝ զուարթ քերթուածներ կը տողեմ, ես իմ բնապոս ունիմ իբրև կանոն»:

Բանաստեղծը սոխակի կը նմանի, բոած է պարսիկ մեծ սիրերգակր, որուն ախրտը վարդի փուշէն խոցուելէ վերջ կ'արձակէ իր սիրոյ և վշտի եղբրական աւաչը: Մտտի Աթմանճեանին սիրա արիւննող սլաքը իր բանաստեղծ հոգոր մաշն է, որուն առթած վէրքէն դիտցած է յօրինէյ իր երգը, որ իր խոր թրթրոացումներով կը յուզէ մեզ, մոռցնէյ աւալու շափ արուեստի պայմանադրական պահանջները:

ԵՂԻՎ ԱԹՄ

